



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99
9-37



891.99
9-37 ԿՐ

19 NOV 2011

ԱՍԹԵԼՈՒ ԶԱՐԵՖԵԱՆ

ԿԱՅԱՔԻ ՈՒ ՄԵՇՈՒՅՆ ԵՐԳԸՐ

Պ. ՀԱՀԱՆ Ա. ՊԵՐՊԵՐԵԱՆԻՆ



Խամբաւոր ՀՐԱԶԴԱՑՈՒ

թիւ 1

ՀՐԱԶԴԱՑՈՒԹԵՒՆ
ՀԱՅԿԱՅԻ ԳՐԱՑԱՆ

ՏԾԱՀ

1922
Տպար. Ֆ. ՀԱՐԵՎԱՆ
Կ. ՊՈՂԻՄ

ՀԱՅԿԱՅԻ
ԳՐԱՑԱՆ
ՀԱՅԿԱՅԻ ԳՐԱՑԱՆ

12.04.2013

29.090



2639
47

ՄՈՒԹ ՃԱՍՏԱՆ

Հոգիս քընար մ'է անհուն,
Որուն վրայ՝ ցարտ, զըժնէ,
Զեռք մը ամէն իրիկուն,
Բութ կըտորներ կը զարնէ . . .

Գ Ի Շ Ա Ր

Ոչ մէկ հաւատը . . .
Հիմայ հոգիս աւելի՛ մաքէ քան անտառ մը հըրդենուած,
Ու մտածումս աւելի ցուրտ՝ քան թէ ձիւնը լեռներուն
Թէիւ նոյնքան վընթիւ . . .
Իսկ յոյզերս ու հին սէրերս կարօտագին կ'երազեն՝
Իմաստութեան այս ծիւնին տեղ՝
Խենթ արեւը իմ պատանի օրերուս . . .

Ոչ մէկ հաւատը . . .
Ոճ, մինչեւ խսկ չիմ հաւատար,
— թէիւ ահա մայրածուտ է անամպ, պայծառ —
Որ աստղերը, բոպէ մյետոյ,
Երկընքին վրայ,
Հոգիներու պէս տարօրէն,
Երենց յըստակ կուտութիւնը պիտի բերեն . . .
Եւ թէ կարո՞ղ պիտի ըլլամ,
Այս զիշեր ալ,
Երենց լացած նիճար լոյսով,
Հին յուշերու սա ալեւոր ճամբուն վրայ
Քիչ մը քալել . . .

Աչ մէկ հաւատք, ոչ մէկ հաւատք . . .
Ազուբներուս զիշերին մնջ,
Ենձ կը թուի,
Մոայլ մատներ երբեմն յանկարծ կը մրխսրբին
Հոն խեղդելու յոյսա անարիւն
Որ անտէրտնջ ջահի մը պէս կոզեւարի . . .
Խակ հոգիիս քարացներուն տակաւ կ'իջնէ
Էւռութիւն մը հողի զոյն
Աւր կը ճօնին,
Գաշբներու պէս առկախ,
Մառոցները ձակատազրին . . .
Անոցմէ վար, շիթ առ շիթ,
Մահն է որ իմ Կեանքիս վրայ
Ֆուրտ նուազով մը կ'իջնայ . . .

Ն ո ւ ս տ բ ւ ը

Պարտէզներէն Զընջումն անցած է արդէն :
Վարդենիները թախիծէ կը զեղնին . . .
Ու մալրիներ երազն իրենց կ'աւարտեն
Երկընքին դէմ թօթուելով սէգ կատարնին :

Վերը, ամազեր, լիճերու պէս սպիտակ :
Տեղտեղ կապոյտք կ'երգէ դեռ երզը հին :
Ոչ մէկ խոռովք : Աստուծոյ խիղճն է յրատակ :
Թըռ չուններ, լուռ, կը զաղթեն, սուզն հետերնին . . .

Վարդենիները թախիծէ կը մեռնին . . .

Ա ւ Զ ե . . .

Տ Ա Ր Տ Ա Մ Ռ Բ Ո Ղ Ի Ե

Աստղեր կան ու չը կա՞ն . . .
Հեռուէն կը հոսի
Յաւոտ երգ մաղքը կա՞ն
Որ Յափիս կը խօսի . . .

Մինչեւ ե՞րբ պիտի լայ
Հիւանդ երգն աղջը կա՞ն.
Ամպերուն խրդճին վրայ
Աստղեր կան ու չը կա՞ն . . .

Գեռ կուրայ, գեռ կուլայ
Մեռնող երգն աղջը կա՞ն.
Հոգիս սուզին վրայ
Սէրեր կան ու չը կա՞ն . . .

Հոգիս կը տանջէ
Չութակ մը հեռու .
Ի զուր շուրերու
Կը նայիմ — Ան չէ . . .

Ան, նուազն այս խոր
Ամառ զիշերուան.
Կարծես թէ կուլան
Աստղերը բոլոր . . .

Ի զուր շուրերու
Կը նայիմ — Ան չէ .
Հոգիս կը տանջէ
Հոգի մը հեռու . . .

ՀԻՒԱՆԴԻՆ ՍՐԻՆԳԵ

Գըլուխըս իր ծունկին վրբայ՝
Կը մըտմըտամ.
Սըրինգ մ' հեռուն կը հեկեկայ
Յաւ մը տարտամ . . .

«Հիւանդն է, չէ»
Կը հարցընէ, շըրթունքն այտիս.
«Շատ կը տանջէ,
Այս իրիկուն, ան իմ հոգիս . . .

{ Շըրթունքն այտիս՝ կը լըռէ նա,
Ես կը խոկամ.
Յանկարծ արցունք միրմէ կ'իյնա.
Կը հեկեկամ . . .

Պօտի, Առօտոր Առօտոր

Պըզտիկ աղջիկ, աղուո՞ր աղջիկ
Բնձմէ հեռո՞ւ.
Կը վայլեն քու վարդ ու յամիկ
Լոկ պստղերու . . .

Ի զո՞ւր ճակատդ ինձ կ'երկարես
Որ համբուրեմ,
Թախիծն առաւ լրյան աչքերէս
Աւ ես կոյլ եմ . . .

Աւ ես քեզի, տես, կը բերեմ
Հոգի մը ծեր . . .
Սատղերո՞ւն տար — ես կը ներեմ —
Համբոյլդ ու սէր . . .

Պըզտիկ աղջիկ, անո՞ւշ աղջիկ
Բնձմէ հեռո՞ւ.
Կը վայլեն քու վարդ ու յամիկ
Աստուածներո՞ւ . . .

Մ Ա Լ Ո Ր Ո Կ Մ

«Երթանք, երթանք» կ'ըսէք,
«Շութ բրլուրին ծաղիկներուն.
«Հոն նուաղինք անհունօրէն
«Բրլուրին մութ ծաղիկներէն...»

«Չերթանք, չերթանք» բաի իրեն,
«Չես վախնար մութ հիսուներէն.
«Ես լըսա՛ծ եմ մահերգն անհուն
«Մութ բրլուրին ծաղիկներուն...»

Չուզից լըսէլ, զընաց հիսուն,
Մութ բրլուրին ծաղիկներուն.
Դեռ կ'իմանամ լացը իրեն
Բրլուրին մութ ծաղիկներէն...»

Փ Ո Ճ Ի

Պէտք է լսեմ, այս իրիկուն,
Գլուխս ուսին, աչքերըս փակ՝
Քօշնին հիւանդ ծաղիկներուն...

Մեռան : Քիչ մը փոշի ունայն
Կը տանիմ լոկ, այս իրիկուն,
Իր ձեռքին մեջ դընել անձայն...

Էնոնցմէ այս մընաց միայն...

ԿԸ ԶԻՒՆԻ:

Հոգիս կէս-զիշե՛ր մէ ծմնռնային
Ուրկէ տակաւին երկինք կը նային
Հիւանդ ու անտէր
Քանի մը լապտէր . . .

Բայց ալ կը ծխնէ ճամբուն վրայ Յօյսին
Ուր նոզի տուող սէրեր կը մըսին:
Սեւ ճամբորդ մ' հեռուէն
Կուգայ յամբօրէն . . .

ՄԻԱՅՆ ԹԻ . . .

Ճերմակ աղջիկ, ինծի կը ըսիս,
Ականջս ի վար,
Որ ըլլաս փոքր իմ սիրահա՛ր
Տըրտումարես :

Եղի՛ր: Միայն թէ կը լըսէ՞ս
Ողբն անտառին . . .
Հովկերն աշնան անկէ առէն
Երազն իր վէս.

Իմ սիրտս է նիշտ անտառին պէ՞ս . . .

ԶՄԵՈՒ ԻԹԱԿՈՒՆ

Հոնքս է, հոնքս է, նորէն հոնքս է իրիկուան.
Պիտի ըլլայ զիշերամուար խորունկ...
Չեռքիս մէջ հին օրերը դեռ կը հեւան,
Կը ձըգեմ հոն շիթ մ'արցունք...

Հոնքս է, հոնքս է, նորէն հոնքս է իրիկուան.
Պիտի ըլլայ անյուսութիւնըս խորունկ...
Հոգիիս մէջ խաչուած կոյսեր կ'երեւան,
Կը նետեմ հոն ափ մը խունկ...

ՅԱԳՆՈԽԹԻՒՆ

Թախիծ մ'անհուն
Մըտածումիս մէջ կը սուզի այս գիշեր...
Այս իրիկուն,
Վարդերուն վրայ, արտասուքս ինչ անուշ էր...

Սը քընանան
Կէրերս, յողնած, Պատրանքի մեծ լըմին վրայ...
Մութ, անահնման
Հըպարտութիւն մ'անոնց վերեւ կ'աղեղնայ...

Ժըպտով մը լայն
Կը մըտածեմ երազներուն ու կեանքին...
Հոնը աշնան.
Գուրսը, մութին ծառերն հարկաւ կը կըքին...

Անուրզ, անուրզ.
Աստղերն էին որ մըտածումս կ'օրքին...
Լսմբարիս շուրջ
Յայգաթիթեռ մ'ունիմ հիմայ լոկ մըթին...



ՆՈՅԻՆ

Կապոյտն ի մեր խորասոյզ
Սա մեծ նոճին կը նիրնէ.
Զինքը խոռոշող ո՛չ մէկ յոյզ
Կ'ընդունի ան աշխարհնէ :

Ու մենաւոր ու խոճուն
Կ'ըզզայ զեփիւոն հազիւ թէ.
Գիշերներուն մէջ անճուն
Երբեմն յանկարծ կ'աղօթէ :

Ու կը նիրնէ, կը նիրնէ . . .
Մինչիւ որ մութ հեռուէն
Շանթ մ'հորիզոնն հըրդենէ.

Ահ, մեծ նոճին, այն ատեն,
Փոթորկին տակ զալարուն
Կ'երգէ իր Յաւն անանուն . . .

ՀՈԳԻՆ

Հողիս պլզտիկ աղբիւր մըն է արծաթէ,
Գիշերին մէջ զբլգբացող ու լացող.
Որ քէն չունի ժագուերուն դէմ, կ'աղօթէ,
Ու լուսնակէն կ'ըսպասէ լոկ շիթ մը ցող . . .

Ո՛չ մէկ ուսի ճամբուս վրբայ ամայի.
Կործանեցան բոլորը մեծ հավերէն.
Հոս-հոն ազռաւ մը յոկ ջուրիս կը նայի
այց ևս կ'երթան զբլգրային ու բալէն . . .

Ինչու որ, օ, զիտեմ թէ օր մը աղուոր
Պիտի զայ կոյսն, անտառներու խորերէ,
Ու հակելով ջուրիս վրբայ մենաւոր
Պիտի ափին մէջ մարզրիտներս ճամրէ . . .

ՈՐՈԿ ՀԱՄԱՐ

ԶՄԵԱ. ՕՇ

Կը ծիւնէ՝ դուրսն անդադար . . .

Մութ սենեկիս անդունդին մէջ որբացած
Ցաւերու գորշ ժըպիան աչքիս՝ կը նայիմ . . .
Ի՞նչ կայ դէմըս — Դատարկութիւն թէ Աստուած.
Եւ ի՞նչ կուզայ Վաղուան հետ — վարդ թէ շիրիմ . . .

Չիւնաթաթառ լուսամուտին կը տանիմ
Թշուառութիւնը ճակատիս տենդահար.
Ինչո՞ւ, ինչո՞ւ ցի՞ զար Հոգին մըտերիմ
Որ հոգիիս պուտ մը ճաւատք պիտի տար . . .

Կը ծիւնէ՝ դուրսն անդադար . . .

Ինչպէս մանուկ մը նըսեմ՝
Մալրամուտէն արժգունած՝
Ահա նորէն, Տէ՛ր Աստուած,
Կարօտագին կ'ըսպասեմ . . .

Ո՞վ պիտի զայ: Զեմ զիտեր:
Ցուրտ երկրնիրիդ ակրնդէտ,
Իմ այս յոգնած սրբացիս հետ՝
Որո՞ւ համար կու լսմ, Տէ՛ր . . .

ԿԱՊՈՅՏ ԲՈՅԸ

ՍՐԱՅՈՒՀԵՐՆ

իրեն տուած տառապանքիս փոխարէն

Հոգիս հըրդեհ մ'է շըբեղ
Աստղերն ի վեր բոցարձարձ՝
Աւրկէ թըռչող մէն մի կալծ
Կը զզայ անհունն իսկ շատ նեղ ։ ։ ։

Առաջին Գրչուրը

Երազի պէս մութ զիշեր մ'էր
Երք զայն գըտաց բաղեղին քով
Աչքերը լի նուաղանքով . . .

Ու հովկ ունէր ոսկի ծամեր . . .
Ու կարծես թէ բաղեղն ի վար
Անբաւոթիւն մը կը հեւար . . .

Երազի պէս մութ զիշեր մ'էր . . .

ԱՀԱ ԱՐԴԻՆ

Ահա արդէն կեանքը նորէն
Ու մէն մի ասալ խմաստ ունին.
Ահա արդէն մարմանգներէն
Կանցնի սարսուռը անհունին...

Նորէն, նորէն, մարմանդներէն
Երազն աչքիս՝ կը դեզերիմ.
Հաւատք նորէն ինձ կը ծորին
Սեւ նոճիներն իսկ մըտերիմ...

Ու առերակ սրբակա խորէն
Նորէն, նորէն ահա կ'երգէ
Կեանքի Սըրինզը մեղմօրէն.—
Վարդ կը բացուի մէն մի վէրքէ... .

Ու այս լրտին մարմանգներէն
Մինչ կը քաղիմ՝ արցունքն աչքիս
Դուն չես զիտեր, քոյր, հեռուէն,
Թէ քեզ ո՞րքան կ'օրինէ հոգիս . . .

ՎԵՐԱԴԱՌ

Արինարամ՝
Քեզի կուգամ,
Մանիշակներ շրթներուս,
Կապոյտ լրյաներ աչքերուս,
Մատուըներուդ այդ անյատակ՝
Գութին տակ
Շունկի զալու
Եւ լալու . . .

Տրժզոյն, կարկամ՝
Քեզի կուգամ,
Ազօթք հրծառող հոգիով,
— Թէեւ զինով —
Մատուըներուդ զորովանքին
Ու կեանքին
Հաւատալու
Եւ լալու . . .

Կը կարեկցի՞ս . . .
Դի՞ք տաք ճակատիս
Այդ մատուըներըդ ներող.

Աւ թո'ղ, ու թո'ղ,
Քոյր ազօթող,
Աւետարանդ այս անգին
Տանիմ կեանեքին,
Աւ նոր Մարդ ըլլամ.
Տես, կու լամ . . .

Լուսաւած Գուշեր

Ահ, հաճո՛յին ըլլալուն
Սյս լըստակ
Լուսնին տակ . . .
Ահ, հեշտանկը լալուն
Մինչ քու մութ
Աչքերուդ
Կը սպասեմ ինձ զալուն

Հողիիս կը թափին
Կարծես թէ
Արծաթէ
Մըրմունջներն երկընքին
Մինչ հոս լուռ
Ու արխուր
Կը սպասեմ քու դարձին . . .

Ալ եկո՞ւր, ալ եկո՞ւր
Սյս լըստակ
Լուսնին տակ . . .

Ել եկուր, ալ եկուր
Որ այդ մութ
Աչքերուդ
Ազօթեմ — ալ եկուր . . .

ԵՐԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես այսօր
Ճառագայթ մեմ բռնօր . . .

Աչքերուս, հեշտօրօր,
Եյնքան լոյս ունիմ որ
Կը ժրպախմ՝
Մըսերիմ՝
Արեւին . . .
Ու վարդեր կ'երևին
Արեւին
Ռսկեղին
Հոգին . . .

Ես այսօր, Ես այսօր,
Արեգակ մեմ բռնօր . . .

Կ Ա. Ր Օ Տ

Կ'ուզեմ երթա՛լ ես նորէն
Հին օրերու Աղբիւրին.
Ոհ, որքան քաղցր էր, դիւրին,
Ըմպել այդ ջուրը լրոին,
Եռւնկի վրայ, յամրօրէն . . .

Կ'ուզեմ ըլլալ ես նորէն
Այդ Աղբիւրէն, ահ, զինով.
Կ'ուզեմ բանալ, քովէ քով,
Հիւանդ ձեռքերս, ժամերով
Ըմպելու ջուրտ այդ ջուրէն . . .

Երթա՛մ Աղբիւրը նորէն . . .

Պ Ա. Դ. Ա. Տ Ա. Ն Ի Ք

Լա՛ց . . .
Արցունքներէդ իւծերըս վա՛րդ եղան, տե՛ս.
Հոգիս՝ ճերմակ, ծիւնի պէս . . .
Լա՛ց . . .
Աստղի աղբիւրն այդ քու վրճիտ
Հոգիիդ
Բա՛ց, բա՛ց . . .
Ոհ, քիչ մըն ալ, քիչ մըն ալ
Կ'ուզեմ մընալ
Մարզարտաշիթ այդ անձրեւին տակ քու վրճիտ
Հոգիիդ . . .
Յետոյ քեզ հետ
Բլաներ անհնատ
Սա տարօրէն ճամբաներէն անհունին . . .
Կը տրժգունին,
Պա, աջիրըս կիսարաց.
Լա՛ց, բոյր, լա՛ց . . .

ՍՊԱՍՈՒՄ

Այս իրիկուն,
Ահ, տարօրէն քաղցրոթիւնը իմ աչքերուա . . .
Իմ աչքերուա՝ որոնց շրբեղ զիշերին մէջ
Ահա, ահա,
Հոգիս եկեր կը քընանայ . . .

Իրա՛ւ, իրա՛ւ, աչքերուա մէջ,
— Ահ, չէ՞ք տեսներ —
Հոգի՞ս է որ պառկած հիմայ
Յըստակ յըստակ կը քընանայ . . .
Կը քընանայ՝ անտառներու կոյսի մը պէս,
Իր երազին շրդարշներով փաթթուած . . .
Աւ երազին մէջ կ'երգէ.—
Ան հիմայ
Պիտի զայ . . .

Այս իրիկուն,
Ահ, տարօրէն քաղցրոթիւնը ճամբաներուն . . .
Իրաւ, իրաւ, չ՞ը լըսեր դուք,
Երգը երկինը նետուող շրբեղ սա հասկերուն . . .

Որ հովին նետ կը պարեն պար մը հնիթանոս
Երեզակին ու Աստուծոյ փառքին համար . . .
Ահ, անոնց Կեանքը խորունկ . . .
Եւ Ռոժն անոնց
Քարէն արիշ ստեղծող ոչ պ արմատներուն . . .
Ու անոնց Սէրն, ու անոնց Կամքն Ըլլալու . . .
Տեսէ՛ք, տեսէ՛ք, ինչ երկիւղած պաշտամոնքով
Աս ծերունի բաղեղն երկինը կը մազբացի
Ճամբուրելու զեղեցկոթիւնն արեգակին . . .

Այս որբան վարդ հընամանի պատերն ի վար . . .
Իրաւ, իրաւ, չ՞ը լըսեր դուք,
Երգը Յոյսին
Որ այս զոյն-զոյն ու կրրուած վարդերէն դուքը
Եփածանի շրդարշներով մը կը հոսի . . .
Ան հիմայ
Պիտի զայ . . .

Ու կը քալեմ, ու կը քալեմ.
Այս բրոբնկող կանանչ ու մած հըրդեհին մէջ
Հըպարտ, պայծառ բայցերով . . .
Ու կը հոսի մազերս ի վար, ծոծրակս ի վար,
Դըլլրդերով գորշ թըմբութիւնն
Իմ այս վրախո մարմինիս
Ուրախութիւնն արեգակին . . .
Ան հիմայ
Պիտի զայ . . .

Ահ, խելայեղ վա՛զըր իմ նոր արիւնիս . . .
Ճըթունքներէս ահա վարդե՞ր կը բըռընկին . . .
Եւ ուզեղիս զիշերին վրայ,
Արշալոյսի ցողերու պէս,
Ստեղծագործ հաւատքն է որ ահա անվերք
Կ'իջնէ՛, կ'իջնէ՛ . . .
Ան հիմայ
Պիտի զայ . . .

ՔԵԶՄԻ ՀԵԹՈՒ

Քեզմէ հեռու՝
Անդունդներո՛ւ
Կը մրտածեմ շատ անզամ,
Իսկ երբ կու զամ
Քու հոգիիդ երդին տակ՝
Այնպէ՛ս յրստակ
Կըլլայ յանկարծ ամէն բան . . .
Նոյն իսկ ժամբա՛ն
Որ զիս մահուան
Պիտի տանի
Յանկարծ ճերմակ կը հազնի . . .

Քեզմէ հեռու՝
Սարսափն անծայր զիշերներու
Այնպէ՛ս ոժգին
Կը փաթթուի իմ հոգիին
Որ բիւր անզամ
Ծպւնկի ալ զամ
Զե՞ն ունենար աչքերս արցունք
Ու հոգիս խունկ . . .

Աղօթքս ինչ բուռն է ու դիւրին
Երբ որ լրոին
Շունկի կուգամ
Ալ ուժաբամ,
Ու ինչ լրտակ
Կ'ըլլաց նորէն ամէն բան . . .
Նոյն իսկ ճամբան
Եր զիս մահուան
Գիտի տանին
Կ'ըլլաց այնպէս բնուանի . . .

ՃԱՄԲՈՒԱ ԵՐԱԿ ՔԱՅԵՐԵ

Գիտե՞ս, որբան նեռուներէն
Քեզի եկայ . . .
Գիտե՞ս որբան երկարօրէն
Այդ նեռակայ
Ճամբուն վրայ
Տառապեր եմ, արիւնելով.
Կարծես քաղեր եմ դարերով . . .

Ու ճիմայ
Ալ եկայ
Մարգարիտ
Հողիիդ . . .

Ու ճիմայ
Ճամբուս վրայ
Ժըլտելէն
Կը քաղեն
Երկու բոյրեր թեւ թեւի. —
Հաւատքն ու Յոյսն են երեի . . .

ՎՃԱՐԸ ԲՈՂՉԱՆԿ

Կ'ուզէի որ,
Գոնէ մէ՛կ օր,
Մատներս ըլլան մանիշակ'
Կարենալու, անսայթաք,
Հըպիլ վրտիտ
Մարմինիդ . . .

Կ'ուզէի որ ճակատս ըլլաք
Ճերմակ մարմար'
Կարենալու անգամ մըն ալ
Մ'օտենալ
Քու այն խորունկ ու լուին
Համբոյրին'
Զոր շրբթունքներդ, հոգիիդ հետ, ինձ տուին
Միայն մէ՛կ օր . . .

Միայն մէ՛կ օր
Երք մենաւոր
Ես կ'երթացի
Սին առայի
Ճամփաներէն
Անյուսօքէն . . .

Այն իրիկո՛ւն միայն, զիտէ՞ս,
Ամպոտ սըրտէս,
Կապոյտ երկինքը հոգիիդ կըրցայ տնանել.
Ու ե՛տ դառնալ համբէս անել
Փալու համար
Քու անհամար
Ենողերուդ . . .
Ու, կը լիշե՞ս, դուն քու այդ մոթ
Աչքերդի ինծի դարձուցած՝
Հսիր, ցած,
«Եկո՛ւր, եկո՛ւր, քեզ համբուրեմ.
Երկընքէն վաճրդ քեզ կը բերեմ . . .»

Կ'ուզէի որ, կ'ուզէի որ ճակատս ըլլաք
Ճերմակ մարմար,
Կարենալու անգամ մըն ալ
Մ'օտենալ
Քու այն խորունկ ու լուին
Համբոյրին . . .

Կ'ուզէի որ, կ'ուզէի որ
Միայն մէ՛կ օր
Մատներս ըլլան մանիշակ'
Կարենալու, անսայթաք,
Հըպիլ վրտիտ
Մարմինիդ
Ու գալ վրճիտ
Հոգիիդ . . .

ՎՃԱՏ ԲՈՂՋԱՆՔ

Կ'ուզէի որ,
Գոնէ մէ՛կ օր,
Մատներս ըլլան մանիշակ՝
Կարենալու, անսայթաք,
Հըպիլ վրտիտ
Մարմինիդ . . .

Կուզէի որ ճակատս ըլլար
Ճերմակ մարմար
Կարենալու անգամ մըն ալ
Մօտենալ
Քու այն խորունկ ու լլուին
Համբոյրին
Զոր շըրթունքներդ, հոգիիդ հետ, ինձ տուին
Միայն մէ՛կ օր . . .

Միայն մէ՛կ օր
Երք մինառոր
Ես կ'երթացի
Սյն ամայի
Ճամփաներէն
Անյուսօրէն . . .

Այն իրիկուն միայն, զիտէ՞ս,
Ամպոտ սրբոչս,
Կապոյտ երկինքը հոգիիդ կըրցայ տէսնել.
Ու ե՛տ դառնալ համբէս անել
Փալու համար
Քու անհամար
Ենտղերուդ . . .
Ու, կը լիշե՞ս, դուն քու այդ մոթ
Ելքերդ ինծի դարձուցած՝
Հսիր, ցած.
«Եկուր, եկուր, քեզ համբուրեմ,
Երկրնքէն վարդ քեզ կը բերեմ . . .»

Կ'ուզէի որ, կ'ուզէի որ ճակատս ըլլար
Ճերմակ մարմար,
Կարենալու անգամ մըն ալ
Մօտենալ
Քու այն խորունկ ու լլուին
Համբոյրին . . .

Կ'ուզէի որ, կ'ուզէի որ
Միայն մէ՛կ օր
Մատներս ըլլան մանիշակ,
Կարենալու, անսայթաք,
Հըպիլ վրտիտ
Մարմինիդ
Ու գալ վրեիտ
Հոգիիդ . . .

ԿԸ ՅԻՇԵՍՈՒ...

Կը յիշե՞ս, կը յիշե՞ս
Գիշերն աղուոր ու սպիտակ՝
Այն սաւառնող բաղեղին տակ՝
Ուր սէրէս
Լացի հս . . .

Ո՞վ էիր դուն . . .
Երա՞զն անհուն
Գիշերներուն,
Թէ անդունգին
Վարդը մըթին . . .

Դեռ հոգիիդ աղամանդէ
Յըստակութիւնը հազիւ թէ
Էի տեսիր . . .
Սակայն արդէն
Հոգիիս մհծ անդունդէն
Վրճիտ սէր
Կը հոսէր . . .

Տըստում լուսինն այն գիշերուան . . .
Ու ամպերուն
— Ինչպէս բոլոր անգարուն
Իրերուն —
Կարօտն հիւանդ, անսահման . . .
Ծեր հովս այնքան գունատ էր.
Ու անդադար
Բաղեղն ի վար
Նիհար անձրեւ մը կը կաթէր . . .

Ու, կը յիշե՞ս, կը յիշե՞ս
Պոպէն անուշ ու յըստակ՝
Այն սաւառնող բաղեղին տակ՝
Երբ վերջապէս
Ուղեկորոյս ասողի մը պէս
Գլուխդ ինկաւ ուսիս գութին . . .

Ահ, ինչ մըթին
Գիշեր էր խորը աչքերուդ . . .
Աւելի՝ մոռթ
Էր անկասկած
Այն փոթորկած
Հոգիիդ մէջ . . .

Ուստի ասէ
Թեսերուս մէջ իրանդ աղուոր
Ու քեզ տարի
Մինչեւ Լոյները հեռաւոր . . .

Ու, կը յիշե՞ս, ահ, կը յիշե՞ս,
Այն սաւառնող բաղեցին տակ՝
Առաջին Բարոն բավիստակ
Զոր շրթունքներդ մեղմովին
Շրթունքներուս մէջ հրծձեցին . . .

Ու խելայի՞ղ՝ ի ու սէրէս,
Տղու մը պէս
Լացի ես . . .

Կը յիշե՞ս, կը յիշե՞ս . . .

Հ Ե Մ Ա Յ Ա . . .

Հոգիս առաջ
Երբ դեռ հառաջ
Ու աբրասունջներ
Միայն ունէր՝
Ես կ'ըզգայի — սաստիկ տրրտում —
Անյուսութիւն մ'անպատում
Երբ մայրամուտն ըսկրսէր . . .
Ահ, ամէն սէր
Որ հոգիիս մէջ անդալար
Դեռ կուլար՝
Կը բերէր միշտ
Անհուն վիշտ . . .
Ու յանձնելով աչքերս մրթին
Լուսամուտի մը երկաթին՝
Կը խորհիչի մըսամորէն
Որ նորէն
Տրժգոյն Վաղը, ցուրտ, անզորով,
Իր շըպարուած շրթներով,
Պիտի դընէր զիս իր տափակ
Համբոյրին տակ . . .
Եւ կ'ուզէի որ աչքերուս մէջ մըթին
Չանկարծ կաթին
Ժահրելն այդ ցուրտ երկաթին . . .

Հիմայ, հիմայ . . .

Հոգիիս վրայ

Անըրջանեւ ծիածաններ կը կամարուին
Թէեւ մըթին

Մալրամուտ է առա նորէն . . .

Ու ալեւոր ճամբաներէն

— Մինչ կը մարի

Լոյսը բարի —

Կանցնիմ հովի պէս թեթեւ . . .

Ու իղձն անհուն կ'առնէ թեւ

Երթալու, երթալու,

— Քիչ հեռու —

Հոն՝ ուր նա

Կունենա

Այս պահուն

Ճըշդիս նոյն

Իղձն անհուն.

Ու գունաւտ

Կ'ըլլայ շատ . . .

Ու մըթագնող ճամբաներէն

— Ուր ստուերներ երազօրէն

Քերթուածն իրենց ծազող լուսնին կը փլուին —
Մինչ ես կ'երթամ

Փինով, տարտամ

Սլդ մնկին

Էակին՝

Ցուզումա այնչափ

Կ'ըլլայ անչափ

Որ յանձնելով նորէն աչքերըս մըթին

Ենք լսալուրի մ'երկաթին՝

Բոպէ մը լուռ կը մընամ

Ու կուլամ . . .

Ահ, արցունքներն այդ աղուոր . . .

Ես լըսած չեմ այդքան խոր

Ոչ մէկ նուագ՝ երբ անոնք լուռ կը կաթին

Այդ կիսափուլ լսալուրին . . .

Ու կը խորհիմ, ու կը խորհիմ որ նորէն,

Յաւէրժութեան խորերէն,

Պայծառ Վաղը, իր բըսընկամ շըրթներով

Կեանքի միծ երգն երգելով

Պիտի առնէ զիս իր յըստանկ

Համբոյրին տակ . . .

Տարօրէն Երեւան

Այս իրիկուն, ես ո'չ մէկուն պիտի ցոյց տամ
Իմ այս տարտամ
Աչքերուս մէջ նուաղկոտող երազն անհուն
Իմ տեհնչերուն . . .

Այս իրիկուն,
Ես ո'չ մէկուն
Պիտի ըսեմ թէ կը սիրեմ ահա նորէն
Անհուննօրէն
Էլլաներու զիշերային ստուերին տակ,
Աչքերըս փակ,
Նըստի երկար ու մըտմլստալ . . .
Ու հովին տալ
Խուլ կարօտներս անհունի
Պաղատելով որ տանի
Անո՞ր, Անո՞ր . . .

Ահ, ո՞քան նոր
Ճամբայ մ'ունիմ առջեւս հիմայ.
Անոր վըրայ
Ամէն զիշեր

Հոգիս աւեր
Կ'երթայ համբո՛յր մ'առնելու մեծ աստղերէն
Որոնք վերէն
Լուռ կը ծորեն
Նո՞ր բոցերով Արշալոյսի մ'հաւատքն լըստակ
Էլլաներու զիշերային ստուերին տակ . . .

Ու ես նորէն, ու ես նորէն,
Խաղաղօրէն,
Էլլաներու զիշերային ստուերին տակ
Կը նըստիմ լուռ, աչքերըս փակ,
Մըտմըտալու . . .
Ու խենդեցող հովին տալու
Իմ տագօրէն կարօտներըս անհունի
Պաղատելով որ տանի
Անո՞ր, Անո՞ր . . .

Այս իրիկուն,
Ես ո'չ մէկուն
Պիտի ըսեմ
Թէ կ'ըսպասեմ
Քրիստոսի մը հաւատքով
Հոգիս զինով
Նոր բոցերով Արշալոյսին . . .
Անոր յակինթ շողերն արդէն կ'առռահոսին
Յըստակ, լըստակ
Էլլաներու զիշերային ստուերին տակ . . .

Այս իրիկուն, ես ոչ մէկուն պիտի ցայց տամ
Իմ այս տարտամ
Ազքերուս մէջ նուազկոտող երազն անհուն
Իմ տենչերուն . . .

Բռ-ՆԱՐԴ ԽՐԵԱՆՍՄՈՒՏ

Ենչու որ շատ ես կը վախնամ
Որ կ'արթըննամ
Այս մնձ, շրբեղ ու տարօրէն
Իմ երազէն . . .

Կեանքի յոյզերն հոգիս նորէն կը փոթորկեն . . .
Նորէն վրսեմ զինո՞վու եմ ես այս իրիկուն . . .
Ամրողջ օրը,
Հոգիս անո՞ւշ տառապանքի մը շրբթներով
Վարդենիի մը լրուոթիւնն է լոկ խըմնը . . .
Ամրո՞ղջ օրը, ամրո՞ղջ օրը,
Ես երազեր եմ, արևուն տակ ծըներադ,
Վաղուան արե՛ւն, Արշալուսին պէս զեղեցիկ,
Չոր ինձ համար ճառազայթները անհունին
Սա օրնեուած ցորեններուն մէջ լուռ կ'երկնեն . . .

Ու ահա նորէ՞ն, ահա նորէ՞ն
Յորդո՞ւմն Յոյսին արբայական ալյիւրներուն
Որոնք կ'անցնին մալրամուտի սա մնձ ժամուն,
Իմ հոգիս ծաղիկ բացող անդունդներէն . . .
Ենչ յուգումով, ղըղրդող ի՞նչ սարսուռներով
Կ'անշարժանամ՝ մալրամուտի սա մնձ ժամուն,
Ունկրնագրելու կեանքի այս մութ փոթորիկին
Որ անծանօթ երկինքներէ կ'իջնէ յանկարծ
Իմ քընացող արիւնս այսպէս ալեկոծել . . .
Օ քի՞ւր կայծեր կ'ելլեն մտածումս հըրդեհելու . . .
Ու կամքըս որ այս հըրդեհէն կը ըըսընկի
Դէպի Անտառը երազուած . . .

Ու ահ, խոսվքը ալ վայրենի իմ հոգիիս
Երբ ան կ'ապրի՝ մարդամուտի սա մեծ ժամուն,
Այսպէս զինով ու խելայիղ՝
Քերթուածն Հողին ու Սատուծոյ . . .
Ու ահ, սարսուռն երակներուս, մինչ կը շտապիմ,
 Մալրամուտի սա մեծ ժամուն,
Այս մահամերձ երկընքին դէմ՝
Վաղուան բոսոր Արեգակին երազանքէն
Շքեղօրէն խենթենալու . . .

ՀՈՂԵՆ ՎԵՐ

Հոգիս տաճար մըն է, քոյր,
Աւր ծունկի վրայ ու նըկուն՝
Եկուր ամէն իրիկուն
Բնել աղօթքըդ տըխուր . . .

Առաջնորդ

Իրիկնամուտ : Աշուն է :
Հիւանդ երկինք մ'արիւնուտ :
Ճամբան՝ երկար ու ղըժնէ :
Կը բայիս լուռ, վէս, թոխծուտ :

Ուռենի մը արցունքուտ
Վըրադ տերեւ կը ծիւնէ .
Երբ կը կենաս անոր մօտ՝
Բան մը սըրտէդ կը մըտնէ .—
Ենագէս ահուշ, մութ, հեւքուտ .
Ու կը ժըսպիս — Անհունն է ...

Եղերաները

Անտառին մէջ : Ո՞քան ատհն է հոս եմ . . .
Եղեւիններն ահա ամէնքը կ'երգեն :
Երա՞զ մ'արդեօք : Իրաւ, ինչո՞ւ կ'արտասուեմ :
Քայց այս կատարը հեռու չէ երկընքէն . . .
Եղեւինները կ'երգեն . . .

Եղեւիններն ահա ամէնքը մութ են :
Ասո՞նց ալ միրան, իմինիս պէս, կը նայի
Որ յայտնըւի Ան՝ որ կեանքի անդունդէն
Կ'անցնի մէկ հեղ : Ահ, այդ ճամբան ամայի . . .
Եղեւինները մութ են . . .

Եղեւիններն ամէնքը մէկ կ'աղօթեն :
Ահ, բազուկներն այդ երկարած անհունին . . .
Կ'իշնեմ խորունկն եմ հոգիիս՝ որ արդէն
Տաճար մ'է հին : Տատրակներ հոն կը մեռնին :
Ինչ խոր զիշեր : Սիրաս կ'այրի կտրօտէն . . .

Եղեւիններն ամէնքը մէկ կ'աղօթեն . . .

ԱրձաՄՄՐՁԱՆՔ

Ճաւիս խորերէն, տե՛ս, ձակատագիր,
Անսահման ծիծաղ մ'ունիմ քեզի դէմ.
Գիտցի՛ր որ նորէն քնզ կ'արհամարնեմ,
Չի կարծես թէ ալ զիս կործանեցիր . . .

Ի զո՞ւր կը թափես մոխիր սըրտիս վրայ .
Ճառագայլթ կայ հոն՝ իջած անհունէն . . .
Զոհերն հարուածիդ լոկ ոսկորներս են,
Անոնց պէտք չունի՛ միտքըս որ սուրայ . . .

Պայծառ է ճակատս արշալոյսի պէս .
Հոգիս՝ միշտ աղուոր, միշտ հրպարտ, ժըպտոն՝
Դեռ կը սաւառնի անհունէ անհուն . . .

Ի զո՞ւր սըրտիս վրայ մոխիր կը թափես .
Աստուածներ կան հոն՝ իջած երկընքէն .
Ճաւիս խորերէն, տե՛ս, անոնք կ'երգէն . . .

Շասա. Օրշաս

Երկընքի մեծ դուռներուն պէս
Բա՛ց հոգիս թեւերդ մարմար.
Եթէ մեռնի՞մ իսկ յուզումէս՝
Այդ մահն ապրիլ է ինձ համար . . .

Թող որ հանգչի կուրծքիդ ծիւնին
Հիւանդ հոգիս ու, շընչահատ,
Թող քեզ հըծծէ երազն իր հին
Որ զիս այսքան ըրաւ գունատ . . .

Ու թող մեռնի հոգիս այդպէ՞ս.—
Հբապարտ՝ հբապարտ մալ մնիդ վըրայ,
Լոկ լր երազն հէծծելով լեզ . . .

Զի ևս կուզեմ որ ան սուրայ
Մահուան զըրկին մէջ իսկ ինկած.
Ես սիրեցի քեզ իբր տսառւած . . .

Վերեւութ

Հասա՛յ, հասա՛յ, հոգիս հետ,
Ուկի դուռներն անհունին.
Մըսածումներն կը տրժզունին,
Կըլլան յոյզերս իսկ անհետ . . .

Այս ինչ զիշեր է տաբօրէն . . .
Այս ինչ երկինք ու աստղեր . . .
Կարծես մարմինս իմ ալ թաղեր
Ու կը փախչիմ դաշտերէն . . .

Կը ծընբաղրեմ քեզի, ով Սէր.
Դուն բերիր զիս մինչեւ հոս.
Առաջ անդունդն էր ու քառ
Հիմայ աստղեր ու աստղեր . . .

Արևածար

Շառի մը տակ, հեշտանիքն անհուն
Լըռելուն
Քրեր է մոզ երկու սուրբեր
Այս զիշեր . . .

Ու մանք կ'սղձանք լո՞կ ամբաւի
Քով-քովի . . .
Կ'ուզենք որ Սէրը մոզ տանի
Անհունի . . .

Ուստի լըրէր ենք մարմիննիս
Քովարնիս,
Ու ամող կ'ըմպնիք բաժակ-բաժակ
Աչքը փակ . . .

Մեջ Գրաւերն Մէջ...

Մեծ Գիշերին մէջ կ'ընկըղմիմ նորէն.
Միակ ուղեւորն եմ ամրաւ ճամբուն.
Մութ է, շատ անցեր եմ լավտերներէն,
Աւ պիտի երթամ դեռ զիշերն ի բուն . . .

Ոչ մէկ ասոտղ ունիմ ինձ ընկեր, ոչինչ.
Գիշերուան հովմ իսկ ծըղեցի հեռուն.
Լոկ հոգիս ունիմ ու աչքերըս զինջ.
Ես կ'երթամ լըսել նուազն աւտղերուն . . .

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԳՎԱԼԱԿՐ

Ահ, օրօրէ՛ զիս, օրօրէ՛
Բազուկներուդ մէջ այսպէս . . .
Մինչ մահը փոսըս կը փորէ՛
Աստղեր կահցնին հոգիէս . . .

Ահ, օրօրէ՛ դեռ, օրօրէ՛
Հիւանդ մարմինըս այսպէս . . .
Մինչ մահը փոսըս կը փորէ՛
Դուն անհունին զիս կը կապես . . .

ՄՐԵԱԼԱՅՍ

Վարդ կը ծորի կարծես թէ
Երկինքն ի վար այս լրոխն,
Մինչ ևիդճը մութ աշխարհին
Սա կոչնակով կ'աղօթէ . . .

Չեռքըս դրած սրբտիս վրայ,
Ճակատս հովին՝ կը քալեմ.
Դեռ հիւանդն եմ դարկադէմ,
Բայց ձառագայթը կուզայ . . .

Շ Ա Բ Ե Տ

Կոյս մը, Շօրէ՞ն, դաշնակի վրայ,
Վըսեմ թախիծդդ հիմայ զարկաւ,
Ու հոգիս զե՛ռ կ'երազանայ...
Դուն մարդը լո՛յս կ'ընես, իրաւ...

Կոյսը կու լար յոյզով մ'անհուն.
Երբ մօտեցայ՝ չի լլսեց զիս.
Ու պըզտիկ դողն իր մատներուն
Կ'ըսէր թէ լո՛կ կ'ուզէր հոգիս...

ԳԻՇՆՐՈՒՍՆ ԾՈՎԸ

Շովափի իջայ; ալիքներէն մազնիսուած:
Խնչ ազուոր է, զիշեր ասեն, հըպա՛րտ ծով,
Մազմոսերզու այս ջուբերուդ երգը ցած՝
Որ կ'ողողէ զիս, անաստուածս, աստուածով...

Ու մինչ արծան կ'ըլլամ սա մեծ ժայռին քով,
Ազըս տուած հորիզոնի մը վայրի՝
Երգոդ այնպէ՞ս կ'օրօրէ զիս ազօթքով
Որ խունկի պէս այս մըռայլ սիրտըս կ'այրի...

Շքսութեաւն Հօգիս

Շըքեղութիւնն հոգիլս
Ինծ ցոյց տուիր դուն միայն,
Գիշեր մըն էր, երբ, անձայն,
Իմ անհունիս տարիք զիս . . .

Ահ, այն համբոյրը վարդէ . . .
Սասակերուն տակ, մոլորոն,
Կը լլսէինք, քիչ հեռուն,
Սատուածները կարծես թէ . . .

ՊԶՏՒԿ ԵՐԳԵՐ

ՍԵՐՍ ՈՒ ՀՈՎԻՄ

Իմ սէրբս նըման է
Ովկեանի մը անհուն՝
Աւը հոգիս, օրն՝ ի բուն,
Մարգարիտ կը հանէ . . .

Իմ հոգիս նըման է
Երկընքի մը անհուն՝
Աւը իմ սէրբ, օրն՝ ի բուն,
Բոլլ բոլլ անտղ կը ցանէ . . .

ՄԻԱՅՆ ՔԵՐ...

Կէս գիշերի երկընքէն՝
Լըռութիւնով մը ամբառ՝
Աստղերն անզամ քեզ կ'երգեն . . .

Ու մենաւոր թուփերէն՝
Լըռութիւնով մը ամբառ՝
Վարդերը քեզ կը բուրեն . . .

Ու մինչ կ'երթամ հովին դէմ՝
Լըռութիւնով մը ամբառ՝
Ես միայն քեզ կաղօթեմ . . .

ԳԻՇԵՐՆԵՐ ԿԱՆ . . .

Գիշերներ կան այնպէս լոյն որ կարծես թէ
Երկինքն ի վար կը կաթէ
Արծաթէ
Երզը հին
Այն անծանօթ աշխարհին
Ուր կըսեն թէ աստուածները կը խորհին . . .

Գիշերներ կան այնպէս մութ որ կարծես թէ
Նատերն ի վար կը կաթէ
Արծաթէ
Երզը հին
Այս գեղեցիկ աշխարհին
Ուր հոգիներ հոգիներու կը փարին . . .

Ա. Պէտք Զուշաւ

Ալ պէտք չունե՞մ ես երկընքի բաղձարու.
Ինչու որ քու այս աչքերուդ մէջ աղու
Ահա, ահա
Ինձ կ'երեւա
Իմ երազած երկինքներուս կապոյտը ծոփ,
Բիւր ասողերով . . .

Ալ պէտք չունիմ հարցըներու ես հռվերուն
Թէ ո՞ր ճամբան է որ կ'երթայ դէպի անհուն.
Ահա, ահա
Ինձ կ'երեւա
Անհունասոյզ այդ մնձ ճամբան արփաւէտ
Որ կ'ըսկըսի հոգիէդ . . .

Ծովուն Դիտսա

Հոգիս այսօր մութ-կապոյտ է ծովուն պէս,
Եկուր լըսել իր ամայի ափունքին . . .
Հոգիս այսօր երգ ունի ճիշտ ծովուն պէս,
Եկուր լըսել՝ մինչեւ աչքերըդ թըրջին . . .

Գիշեր է, մեծ լուսընկայով արծաթէ.
Բայց լոյսն այս ցուրտ, օ՛, չեմ կընար սիրել եռ
Իմ լուսընկան զո՞ւն ես, ամառ մը ծաթէ՛,
Եղիր Աստուածն իմ երկընքին տրտմերես . . .

Հոգիս այսօր խենթեցէր է ծովուն պէս . . .

Թռառուներք

Ահ, կ'երգե՞ն շիւղերէ՞ն . . .
Նոր ծաղկող գարունին
Ամբողջ հե՛ւքը ունին.
Կեանիքն այնպէ՞ս կը սիրեն . . .

Ու կ'երգե՞ն, ու կ'երգե՞ն,
Ճառագայթ կըտցելով . . .
Ահ, այնպէ՞ս են զինով
Երեւէն ու կեանիքն . . .

Սենեակէս, երկիւղած,
Կ'ունկընդքեմ այս երգին.
Ու հոգիս, անձկագին,
Ազօթնւ կ'ուզէ ցած . . .

Առու Գրչեր

Լուսընկայ զիշերուան
Թափառողն եմ լրսին.
Ծեր գարդեր կը դողա՞ն
Որ ցուրտէն չի սառին . . .

Լուսնիլո՞յս ամէ՞ն դի,
Նոյն իսկ իմ աչքերուա . .
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն ալտերուս . . .

Լուսընկայ զիշերուան
Թափառողն եմ լրսին.
Երազներս կը դողա՞ն
Որ լուսնէն չի սառին . . .

ինչո՞ւ, ինչո՞ւ դեռ հեռու ես՝
Երկընքին պէս՝
Իմ հոգիէս . . .

ԱՆՄՍՏԱՋՅԱԿՐ

Ինչո՞ւ այդքան դեռ հեռու ես՝
Երկընքին պէս՝
Իմ հոգիէս . . .

Կ'երդնում, ով Սէր,
Թէ չեմ ուզեր
Աստղերդ խռով
Բըռնել դեղին այս մատներով . . .

Մի՛, մի՛ փախչիր ինձմէ հեռու,
Հոգիս բոյր է կարապներո՞ւ.
Կոյսերուն դէմ՝
Ես կ'ազօթեմ . . .

Սէր, ժլա՛տ Սէր,
Շի՛թ մը արցոններդ ինձ կը բաւէր.
Ես երազեր եմ այդ միայն.—
Արցո՛նքըդ զի՞նջ՝ բնարիս

ԵՐԱԿԱ

Սա ծեր լուսընկան
Տե՛ս, դեռ չէ զըտեր
Ոչ մէկ սիրական.
Ու կուլա՛յ անտէր . . .

Տե՛ս, դեռ չէ զըտեր
Սա հովը վայրի
Իրեն ոչ մէկ սէր.
Դեռ կը թափառի . . .

Հովս ու լուսընկան
Նախանձ են, զիտե՞ս.
Փախչի՞նք, սիրական,
Ու բլանք անտես . . .

Լուս ՑՈՒ

Գունատ իր դէմքէն
Արցունիք մը կ'ինայ
Ցուրտ ծեռքիս վրայ . . .

Լըռութիւնն այդ ութ . . .
Աչքերն իր ունին
Թախի՞ծն անհունին . . .

«Ենչո՞ւ, քոյր, ինչո՞ւ . . .»
Արցունիք մ'ալ կ'ինայ
Ցուրտ ծեռքիս վրայ . . .

«Անդո՞ւնդը տեսար . . .»
Աչքերն իր ունին
Գիշե՞րն անհունին . . .

ԱՅԻՉ կը սիրեմ, քոյլը . . .
Հիւանդ կուրծքիս վրայ
Եռու կը հեկեկայ . . .

Տէ՛լ, մեղի զըթա՞ . . .

ԿԷՍ ԳԽԵՆՐԻ ԵՐԳ

Ահա լուսընկայ
Գիշերով եկայ
Քեզի, իմ աղուոր . . .

Ծառերն հեռաւոր
Գիտմա կուլային
Մահերգ մ'երկնային . . .

Բայց դեռ կը հոսէր
Մարզըրտի պէս սէր
Մոթ ջուրերն ի վար . . .

Ու ես՝ հողմափար՝
Համբոյիդ եկայ
Ճամբէն լուսընկայ . . .

Թեւելըդ վրգիս'
Աստղերուն տար զիս
Իմ աղուո՛ր, աղուո՛ր . . .

Կը Սոբառ . . .

Ծառերն հեռաւոր
Գիտե՞ս կու լային
Մահերդ մ'երկնային . . .

Կը սիրեմ իրեն
Գիշե՞ր նայուածքին
Տաղերը մեկին . . .

Կը սիրեմ իրեն
Անդունդ մազերուն
Եռագն օրօրուն . . .

Կը սիրեմ իրեն
Ծոծրակը ծիւնէ
Ոք երա՛զ մըն է . . .

Ու շա՛տ կը սիրեմ
Իրիկնամուտին
Համբոյը միը ճակտին . . .

Բայց ամէնէն շատ
Կը սիրեմ իրեն
Արցունիքն հոգիէն . . .

Բագւերէն Կու Դ.Ս.Յ...

Մազերն իր նըրբին
— Զըրվէժ տարօրէն —
Ծով ծով կը թափին
Երկու ուսերէն...

Բաղնիքն կուզայ.
Բոյրերն օհառին
Ծոծրակին վըրայ
Դեռ կը թափառին...

Ու դեռ մասներէ
Շիթեր կը շողան.
Հոգին կը բուրէ
Մարմինն իր շուշան...

Ու մինչ կ'երկարէ
Համբոյր մը վըճիտ
Կ'ըսես նըկա՞ր է
Սուրբի մը վըտիտ...

Կուսի Հոգի

Այս որբան վարդ նորէն այսօր
Աչքերուդ մէջ, իմ աղուո՛ր . . .
— Քեզ եմ բերեր, մըուա՛լ տըղայ,
Եկուր անոնց մէջ լողայ . . .

Այս որբան աստղ, այս իրիկուն,
Աչքերուդ մէջ, իմ անհո՛ւն . . .
— Քեզ եմ բերեր, հըպա՛րտ տըղայ,
Ոիրտըս սէրէն կը դողայ . . .

Այս որբան վիճ սակայն հիմայ
Աչքերուդ մէջ կ'երեւայ . . .
— Գիշերն ի՞մն է, անսի՞րտ տըղայ,
Աստղերուս տակ դուն խաղայ . . .

ԳՈՎՈՒԹ-ԽԱՆ

Կիսամութին մէջ հոգիիդ
Պիտի իջնեմ այս իրիկուն.
Քանի մը վարդ աղուափթիթ
Պիտի զողնամ ու տանիմ տուն:

Պիտի արդեօք վըշտանա՞ս դուն . . .

Գարուն է, քոյք, ամէն տունի . . .

Իմ տունըս, տես, ծի՛լ մը չունի . . .

ՍԱ ՄՈՒԹ ԱԶ-ՔԵՐՈՒԴ

Հոգիիս պէս մութ
Սա մութ աչքերուդ
Կ'ոգէի ըլլալ
Խորհուրդը մըուալլ . . .

Կ'ոգէի կաթիլ
Կաթիլ առ կաթիլ
Անհունին պէս մութ
Սա մութ աչքերուդ . . .

Հոգև Քրօ-քրօ

Հովը քիչ-քիչ կ'անհունի,
Հիւանդ է ծովը արդէն . . .
Կարծես թէ բիւր վէրք ունի
Որոնք շարաւ կը ծորեն . . .

Աէրըս քիչ-քիչ կ'անհունի,
Հիւանդ է սիրտըս արդէն . . .
Հազա՛ր-հազա՛ր վէրք ունի
Որոնք արեւ կը ծորեն . . .

Արեւուս Շողէ

Գանգուրներն այս հովին,
Մետարսներն այս ծովն
Կ'ընեն զիս իրենցմով
Կէ՛ս զինով . . .

Ծով սէլն իմ աղուորին,
Փոթորիկն իր սըրտին
Կ'ընեն զիս իրենցմով
Ճի՛շտ զինով . . .

Ց Ա Յ Ն Ե Ր Գ

Տրտմութիւնն աչքեր դու
Երթներուս բեր նորէն.
Անոնք շատ կը սիրեն
— Գիշերն է երբ որ մութ —
Տրտմութիւնն աչքերուդ ...

Տրտմութիւնն աչքերուդ
Դի՛ր ուսիս ու նիբռէ.
Հոգիս շատ կը սիրէ ...
— Գիշերն է երբ որ մութ —
Տրտմութիւնն աչքերուդ ...

Հ Ա Մ Բ Ո Յ Ք

Հազիւ շըրթներս իր շըրթներուն էին հլապած
Թյա առաւօտ՝
Երբ զզացի որ կ'երզէին հազար առտուած
Հոգիիս մօտ ...

Հոգիիս մօտ՝ երբ ալ համբոցն էր աւարտեր՝
Զզացի որ
Կը հըծծէին ցաւէն ղեղնած ուրուականներ
Բայ մը պլղտոր ...

ՄԵՂԵԿԻ

Նայուածքն ունէր
Մութ կարօտնե՞ր
Այս առաւօտ . . .

Ու եբբ զացինք
Ժայռերուն մօտ՝
Այնպէս թախծոտ
Էր նորէն ինք . . .

Ժայռերուն մօտ
Երազեցինք.
Ինչո՞ւ թախծոտ
Էր նորէն ինք . . .

Շըթունքն ունէր
Մութ սառսուռնե՞ր
Այս առաւօտ . . .

Ու եբբ զացինք
Ծովերուն մօտ՝
Այնպէս թախծոտ
Էր նորէն ինք . . .

Ծովերուն մօտ
Ծընրագրեցինք.
Ինչո՞ւ թախծոտ
Էր նորէն ինք . . .

Հոգին ունէր
Փոթորկումնե՞ր
Այս առաւօտ . . .

Ու եբբ զացինք
Անհունին մօտ՝
Այնպէս թախծոտ
Էր նորէն ինք . . .

Անհունին մօտ
Ազօթեցինք.
Թախծոտ, թախծոտ
Էր նորէն ինք . . .

ԱՅՐԱՄՈՒՏԻ ԿՈՅՍԵՐԸ

ՄԻՍԱԳ ՄԵՇԱՐԵՆՑԻ ՀՈԳԻՒՆ

իու Անց ու այսօնի զանամարդ ու ա

շահապատ մարդու վայրու ու անու

անձանու մասն ունի

I

Խոր երազի պահեր կան՝
Երիկունները աշնան՝

Երք կ'ըզգաս թէ յանկարծ խուցըդ կը մըտնէ
Հողի մ'աղոտոր — ու ամէն բան կը մըթնէ...

II

Ու կը նըստիս անոր հետ լուռ, քովէ քով,
Կամ կը պատմես, վրշտէդ արժգոյն, արցունքով
Կործանուներն հինօրեայ,
Ու ան քեզի հետ կու լայ . . .

Յետոյ երկար, երկար ատեն կը լրուհս.
Ան՝ միշտ քեզի կը նայի, մութ, արտմերես.
Դուրսը տակաւ կը շատնան
Հրովնդիւները աշնան . . .

Օ՛ ըլլալ լրւռ հողիի մ'հետ ու մինակ
Որ զիտէ՛ քեզ աւերակ առ աւերակ . . .
Սենեկին մեջ ամէն դի
Շիթ շիթ արցունք կը կաթի . . .

Յանկարծ կը զգաս որ շրբթունքներ ճակատէդ
Կ'ընեն Գիշերն ու Մորմորումը անհետ . . .
Ա՛յ չես լըսեր ոչ մէկ ձան
Կը լու աշխատ միայն . . .

III

Օ՛ այդ Զայնը : Նոյնքան հիւանդ ու մըթին,
Որքան նուազն այն անծանօթ Սրինգին
Զոր երազեր ես երկար
Երբ հոգիդ վիշտ մ'ունենար . . .

Ալ քեզ այնպէ՛ս կը լուի թէ, յամբօրէն,
Կը սահիս վար մութ ցուրերու վըրացէն . . .
Ու մոռնալով կեանքը սին
Կը շընչս խունկն այդ կոյսին . . .

Ու հոգիիդ վիհերէն դուրս կը թափին
Հոն թաքնուած մութ մութ վարդերն Էղծանքին . . .
Կը զինովսամ պերճօրէն
Ասուածալին այդ բոլորէն . . .

Ու հոգիիդ մըշտ շներէն կ'երեւին
Ծիածաններն երազուած մեծ Արեւին
Այդ Լոյսին տակ, սուրբի պէս,
Ծունկի կուզաս, կ'ազօթես . . .

ՄԻՍՈԶԱՅԻ ԾԻՒՂԸ

IV

Յետոյ ժըպտով մ'ընտանի
Սյդ քոյրն անուշ կը մեկնի.
Ի զուր մութին մէջ կը ծայնես հտեւէն.
Մալրամուտի կոյսերն ալդքան կը տեւեն. . .

I

Միմօղալի շիւղ մ'էր բերեր
երէկ գիշեր,
Ու բարձիս վրայ դըրեր էր զայն
Գաղտուկ, անձայն . . .

II

Ուշ գիշերին՝ երազ տեսայ . . .
Լեռան մը վրայ,
Ծառի մը տակ միմօղայի
Լուռ կուլայի . . .

Պըզտիկ աստղ մը, տակաւ-տակաւ,
Վըրաս իջաւ . . .
Բըռնկեցաւ ծառը մէկէն
Իր ճիւղերէն . . .

Ես չի փախայ.— Օծապտոյտ
Բոցն էր կապոյտ . . .
Ու կ'երգէն երկինքներէն
Աստղերն ամէն . . .

Օ հըրդեհն այդ միսերուս քով . . .
Ինչ հեշտանքով
Փունջերն այրող միմօղայի
Կը գըրկէի . . .

III

Կը գըրկէի . . . երբ որ յանկարձ
Սյդ բոցարձարձ
Ծառը խընդաց . . . — Ինչ հըրաշք, Տէ՛ր,
Իմ Սիրածս էր . . .

Իմ Սիրածս էր, խօ՛լ աչքերով,
Մէրէն գինով . . .
Մինչ կը խընդար՝ աստղե՞ք բերնին
Կը վառէին . . .

Կը վառէին լոյսով մ'այնքան
Անըրջական՝
Որ ծիւն մարմինն իր կը թըրթուար
Իբրեւ քընար . . .

Բայց գըրկեցի զայն երբ ուժգին
Իմ որբ կուրծքին՝
Ոտքերուս տակ յանկարձ մոխի՛ր
Եղաւ կարմիր . . .

IV

Պիտի քերէ ան այս գիշեր
Նո՞ր ծաղիկներ.—
Ահ, ձեռքերն իր հետք կը կըրմն
Այն մոխիրէն . . .

Դէռի Խորոհնչը

Գիշեր :
Մինակ՝ հոգիս հետ, ինչպէս միշտ :
Հին ցաւերէն՝ լոկ մութ յուշեր.
Աչ մէկ վիշտ :

Մինակ, մինակ հոգիս հետ ու ծովուն...
Ծովս ալ հոգիս է արդէն՝
Հըպարտ, թշուառ, խոռովուն...
Մութին մէջէն ալիքներն իր կը վազեն
— Մըտրակուած ո՞ր երազէն —
Գունատ հեռուն...
Ժայռերը հոն կ'ըսպասեն,
Ու ժայռերը ձակատազրին բռունցքներն են...

Մինակ, մինակ հոգին հետ այս ծովուն...
Տակաւ,
Թրօրումով մը ամբաւ,
Նուազն իր մութ ջուրերուն
Կ'ըզզամ որ զիս մըտածումէս կը բաժնէ...
Ու զիշերին մէջ դըմնէ՝
Կը տանի զիս
Դէպի խորունկն իմ եսիս...

Հոս ամէն ինչ, նոյն խոկ Գիշե՛րը դըժնէ,
Ինչ դաշն է . . .

Օ տատրակնե՛րը ճերմակ՝
Նառերուն տակ . . .
Մանիշակներն ի՞նչ շատ են
Չըմու ատեն . . .

Բայց ինչո՞ւ այս օրհասի լացը հեռուն . . .
Կարծես կարապ մը կը մեռնի թախիծէն,
Ու կարապներն ամէ՞ն, ամէ՞ն լիճերուն
Իրեն համար կը հեծեն . . .

Ահա աստղեր կը տեսնեմ . . .
Ու անտառներ լուսընկայով կապուտցած*
Արոնց խորէն, աղօթելով երկիւղած,
Կոյսեր կ'անցնին արտմաղէմ . . .

Ու կը տեսնեմ որ լիլակներ մայիսի*
Զիւնով լեցուն ճամբաներու երկայնքին*
Պատերն ի վար կը թափին . . .
Անոնցմէ քիչ մը անդին
Ազռաւ մը ձ՛չ կը մըսի
Որբ հիւղակի մը քիւին . . .

Օ սոյզն այս լուռ ու մըթին
Դէպի խորունկն իմ հոգիիս անդունդին . . .

Մարզագետին մը, ծովերու պէս անհուն,
Արուն խոտերն ու ծաղիկները մնկին
Սլիք-ալիք կը թերին . . .
Մինչ հեռուն,
Բըլուրի մը կողերուն
Գառնուկներ սուրբ, նորածին
Մոխիր, մոխիր կ'արածին . . .

Արիւնի գոյն շուշաններ . . .
Անոնց մէջէն
Գիրեզմանի քամիներ մարթ կը փրչեն . . .
Ու ալդ ճամբուն քոյն ի վեր
Հիւծախտառը մանուկներ
Կըմախրն իրենց ճերմակներու մէջ փաթթած*
Բուպիկ-բուպիկ կը քալեն,
Տըրալէն,
Աստած գետնի մը վրայ . . .
Ու վիզերնին պաղատագին կ'երկըննայ
Դէպի երկինք մը կարմիր
Ուրկի, Աստուած անոնց ցաւին կը տեղայ
Արհամարհանքն իր անձիր . . .

Ու մինչ, տըժգոյն, կը փախչիմ այս երազէն*
Մութին մէջէն ջուրերը գեռ կը վազին . . .



ՑԱՆԿ

Մութ ճամբար

Գիշեր	5
Նոյնամբեր	7
Տարտամ Ռոպէ	8
Ան Զէ	9
Հիւանդին Սրինդը	10
Պղտիկ, Ազուոր Աղջկան	11
Մոլորում	12
Փոշի	13
Կը Զիւնէ...	14
Միայն Թէ...	15
Զմեռ Իրիկուն	16
Յոդնութիւն	17
Նոճին	18
Հոդիս	19
Զմեռ Օր	20
Արու Համար	21

Կառօձ Բոց

Առաջին Գիշերը	25
Ահա Արդէն...	26
Վերապարձ	27
Լուսնկայ Գիշեր	29

Երջանկութիւն	31
Կարօտ	32
Պաղաստանք	33
Ապաստամ	34
Քեզմէ Հեռու	37
Ճամփուս Երկու Քայրերը	39
Վճիտ Բաղձանք	40
Կը յիշես...	42
Հիմա...	45
Տարօրէն երադ	48
Բանկող Իրիկնամուս	51
Հուեն Վեր	
Անհուր	55
Եղելինսերը	56
Արհամաբհանք	57
Շքել Օրհաս	58
Վերիք	59
Արմեցում	60
Մեծ Գիշերին մէջ...	61
Մայրամուտի Գդուտնք	62
Արշալոյս	63
Շօրէն...	64
Գիշերուան Ծովը	65
Շքելութիւնն Հոգիուս...	66

Թօսիկ Երգեր	
Սէրու ու Հոգիս	69
Միայն Քեզ	70
Գիշերներ կան...	71
Ալ Պէտք Զմանիս	72
Ծովուն Դիմաց	73
Թոչունները	74
Աշուն Գիշեր	75
Անժմանց Սէր	76
Երկուղ	78
Լուս Յաւ	79
Կը Գիշերի Երգ	81
Կը Սիրեմ...	83
Բաղնիքին Կու գայ...	84
Կոյսի Հոգի	85
Գողտթիւն	86
• Սա Մոթ Աչքերուց...	87
• Հովը Քիչքիչ	88
• Արհուստ Բոզէ	89
• Յայգերգ	90
• Համելոյի	91
• Մեղեղի	92
Մարտունի Կոչսերը	
Միմօջանի Շիհուլը	
Դէմի Խորոհուկը	



10 - Մասուց

ՀՀ Ազգային գրադարան



NL0330841

29090

